

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՎԻԳԵՆ ԳԼԱԿ (Կ. Սասունի), «Լեռնիրու խորհուրդը», Պէյրութ, 1934

Ամէն մի գրող իրենից ուրոյն մի աշխարհ է ներկայացնում, եւ որքան մեծ է գրողը, այնքան լայն ու տարածուն են այդ աշխարհի սահմանները: Այդպէս են Տուսույը, Դոստուսկին, այդպէս են Վիժոնը Հիւզն, Զոլան: Այդպէս է, վերջապէս, մեր Բաֆֆին: Կան, սակայն, եւ այնպիսի գրողներ, որոնք չունեն առաջինների լայն ու համայնատարած շունչը, որոնք պարփակւած են փոքր, նեղ սահմաններում:

Վիգեն Գլակը (Կ. Սասունին) պատկանում է այս երկրորդ տիպի գրողներին: Կարե է նրա շունչը: Առաջին իսկ ըմբերցումից աչքի են զարեւում հորիզոնի իր սահմանափակ գծերը: Իրենց գիւղը, շրջակայ լեռներն ու ձորերը: Նու ապրում է իր ուրոյն աշխարհով, սիրում է իր գիւղը, գիւղացին: Իր հերոսները մի-մի հևանակներ են կարծես, որոնք «սովորաբար կը քալեն երկաթէ քայլերով, հաստատուն, դանդաղ ու միակերպ, - պղճէ արձան մը»: («Առքօ-Մօս»): Պաշտամունք ունի այդ արտաքուստ կոպիս ու անտաշ, բայց ներքուստ այնքան մարդկային ապրումներ ունեցող ազնիւ ու շիտակ լեռնցու հանդէպ, որը լինզայն է ու խաչ, ինչպէս կարող է լինել միայն լեռնցին, եւ արի ու քրոնաշմ, ինչպէս ամէն մի հայ շիմական: «Ժողովուրդ մը արօրին վրա հակած, բայց երեմն թուր-կեծակին բոնող, վէրքերով լի՝ բայց արի, կեղծքւած» բայց հապատական ու անձներն ու գերանները սեփ-սեւ պատերուն վրայ եպենոսեայ կամար ևն կապած»: Ճիշտ է նկատել Սասունին - «հերանասական միհեան» է մեր քննատանը, ու մեր մամիկները հայ օջախի կրակն ու ծուլը անմար պահող մի-մի քրապետուիհներ... (Էնոնք ողջ մանակ»):

Գիւղագիր է Վիգեն Գլակը - Սասունին: Նրա գիւղը մեր այնքան սիրելի, պարզունակ ու անզարդ գիւղն է, իր արարի դեգերով, իր գիւղների տակ կորած գետնափոք լինիք ներով, իր «աղօթառելի մը պէս խորհրդաւոր» քննարանով, ուր «եօթը պորտէն ժառանգութիւն մնացած» քննիրի ծուխը ամէն լուսաբաց պալան-պալան դէպի երկինք է քարձանում աղօր ին պէս: Ուր «ու սիրենը ու գերանները սեփ-սեւ պատերուն վրայ եպենոսեայ կամար ևն կապած»: Ճիշտ է նկատել Սասունին - «հերանասական միհեան» է մեր քննատանը, ու մեր մամիկները հայ օջախի կրակն ու ծուլը անմար պահող մի-մի քրապետուիհներ... (Էնոնք ողջ մանակ»):

Զմեռը գիւղում...: Ո՞վ չգիտէ: Մեր լեռների ձմեռը. ո՞վ չգիտէ թէ ինչպէս լեռնային մեր գիւղը ձմենները արշի պէս ժօւմ է մտնում, «կրիայի պէս իր

պատեանին մէջ քաշւում» եւ միայն ինչ որ «պատահարի» սպասում, «տարին անգամ մը գուրս պոսթկալու իր անշարժ ու լուս կեանքէն»։ Այդ արտակարգ «պատահարներից» է, անշուշտ, եւ բարիկենդամը, զիւղի տանիքների վրա եղած իր պարերով, ուրախուրինենորվ ու քեփիռով։

Վիգէն Գլակը զիւտէ, երբ պէտք է, մի քանի քառով, վարպետ վրձինի մի քանի հիւրեղ շարժումով պատկերացը-ներու մեզ այդ զիւղը «Ահա մշուշի մէջ անորոշ երերում մը, եւ բարտին գրլութիր կը ցցւի տարածութեան վրայ. ապա անյայտէն մէր տունը կը բարձրանայ՝ վեր, ու մէկէն զիւղը իր այդիներով ու արտերով, ըլուրներով ու ձորերով կը փուիք գիմաց»։ Շատ զեղցիկ, կենդանի ու դիմանիք մի պատկեր է զիւղական առաւօտք, երբ զիւղը հէֆեարների այն քննած քաղաքի նըւման, կարծէ կախարդական մի ինչ որ գաւազանի ուժով, արքանուում է իր խորը քննից, միանգամից, յանկարծակիօրէն, «պայըրումով», ինչպէս Սասունին է ասում «Ալքաղաղը, կոչնակն ու ժամկոչը լուսթիւնը կը ճեղքէն»։ Արեւը սարի գլխէն, համատարած հեղեղատի մը պէս, զիւղն ու այգիները կողոզէր։ Հարոն ու կովը, Հաւն ու ուլը, Ծփարն ու եղը իրար կը խառնէին։ Նախիրի բառաչ, իշու զրոց, կանանց կուրի, Հնձուրի Հայհոյանք»։ Եւ այս բոլորը խառնած պատամիերի ու ծիրունիների «բարի լոյս», ողորժի Աստևած ձեր ծըստաղ»-ի հետ։ («Ոլբորդը»)։

Իր հայրենի թնուրեան սիրահարն է Վիգէն Գլակը։ Լեսների երգիչն է նաև նու պատահականուրին չէ, անշուշտ, որ նոր պատւածքների այս անդրամիկ ծովզածուն «Լեսներու խորհուրդը» խորագիրն է կրամ։ Ընդհանրապէս նկարագրուրիների մէջ ժլաս՝ նա բանասինդական քափ, ու աւիւն է ստանում, երբ պէտք է նկարագրել հայրենի սարն ու ձորք արեւածածկ ու փորորի-ները ու անդամները»։

Կը։ Շատախօս չէ իր նկարագրուրիների մէջ. «ամպի կտոր մը իր թեւը բացաւ Դարկոչի գաղաթին վրայ, հետզհետէ ծաւալեցաւ եւ վար կախւեցաւ զէսի անդունդները»։ Բնդամենը մի քանի բառ, եւ մեր աչքի առջեւ պարզուում է մի ամբողջ տեսարան, բայց այդ մի քանի բառը, որ նա տալիս է որպէս նկարագրուրին, - տալիս է իրաւացած, նշգրիտ եւ պատկերաւոր։ Գեղեցիկ է փորորիկի տեսարանը («Լէյլան»), երբ քարաւանը՝ կորած Դարկոշի անհասանելի բարձունքներում, կեանմի ու մահան պայքար է մզում բնուրեան տարերի դէմ։ Գեղեցիկ է, մանաւանդ, Տիգրիսի նկարագրուրինը, որը արժէ որ մի քիչ երկար մէջ քերումներով կարդանէ, զաղափար կազմելու համար Կ. Սասունիի բանաստեղծական քափի մասին։ «Հազար - հազար դարեր բնութեան անողոք պայքարը լորձանք տալով անցած էր այս խորիորատներէն վար։ Տիգրիսը տէկի պէս լուսէ խրած էր սէկ լեռներու կողերուն մէջ, ճեղքած էր անոնց հաստարեաս կուրծքն անչափելի անդունդներով։ Ու միապատզն լեռը երկու կտորի բաժնաւծ՝ գագաթները զէմ-զէմի կը կենային Հորիզոնին վրայ, խորիս ու արհամարհական նայուածքներ խօնարհելով վիշտային, որ դարերով զայրաւած կը մնար իրենց պատւածքներուն։ Մինչ զագաթներէն վար, Հովհանի բնդէջն, լեռան ալղիքները զուրու թափւած էին, ժայռերը ճեղքած ու տապալւած։ Հսկայ քարերը ալիքներէն ճեծւած ու կլորցած էին. սղոցւած ծառի մը պէս լեռան կողերը խաւ տոխաւ բացւած էին, բիւրաւոր զարերուայս անկերջանաւլի ճակատամարտին պատմութիւնն արձանագրելու համար։ Ու մի քիչ վար. «Հսկ լեռը իր արգանցի խորերէն զդրդալով, տեղ տեղ կը սեղմէր իր քարէ բռունցքները Տիգրիսի կոկորդին, խեղելու չափ ամուր։ Գետը վեշապի պէս կը Փւար, շունչը

կը կորէր, բերանը կը փրփրէր, մարմինը կը գալարւէր, յուսահատօրէն ժայռերը կը խածոտէր ու, վերջապէս, աղատած այդ քարէ բռունցքն, լեզապատու կոռնար, առանց ետեւ նայելու կը սուրար գէսի Հարաւ, ու ալիքները սրացաւ իրարու ուսին վրա կը ցատկէն՝ Հալածւած Եղիշերուների խելայիդ վազքին պէս»: («Էլլանը»):

Ըստ իս՝ այս տողերի վրա Ծափֆիի, ու թերեւ Ահարոնեանի շունչը կայ: Ծափֆիի Արախն է պատկերանում ինձ, այս տողերը կարդալիս, որը նոյնպէս պայքար է մղում - խոլական պայքարի իր կողերը սեղմող լինեների հետ, որը դարեր շարունակ կանչում է լեզապատու: «Նե՞ր է, խեղդում եմ»...:

*
**

Բայց Կ. Սասունուն գրադիցնողը այս արտաքին նկարագրութիւնները չեն: Նըրան հետաքրիզողը, զիլաւորը, էականը մարդու ներքին աշխարհն է, մարդկային հոգու քաքրակուն ծալքերը:

Վերցնենք օրինակ նրա պատմածքներից մեկը միայն - «Անմահը»: Այսուեղ գիւղը իր պարզ ու անպանոյն արտաքինով միայն ֆոն է: էականը մարդկային փոխյարաբերութիւններն են - բարդ՝ խնողուած, կրերով ու հակասութիւններով լիցուն: Մարդկի կոսիս են իրարու հանդէպ, անխիճն ու ժարսիրու: «Բնակալ» է այսուեղ պահն, «անորդ» հարկահաւաքը, տէրտէրն ու երեցինը՝ ժողովուրդը հարստահարելով են գրալուած: Եւ հականալի է, անշուշտ, թէ իշնո՞ւ Զաջէի նախ մի պարզ հովիւ, ծնած ու մեծացած մարդկանցից հեռու, լեռն վրա, իր գիւղ մտնելու առաջին իսկ օրից իրեն գուար հակասութիւնների մի խոր լարիթիքրոսում, «սառութեան, անիբաւութեան եւ կեղծիքի» մի աշխարհում, ուր գանակի քայլերը շատ աւելի էին, քան այնուդիր Սպիտակ հազարի գագարին: Նա՝ այդ խորը, զգայուն հոգին, գիտակից

իր ներքին արժանիքներին եւ հակամէտ փիլիսոփայելու, «այդ անկեզու մարզը, որ իր հոգու հազար-հազար ծալքերումէջ բնածին մասածման ու գատողութեան կրակն անթեղած պահեց մինչեւ վերջ», - բնականօրէն չէր կարող, չպիտի հաշուեր իր շրջապատի հետ...: Եւ ըմբոստացաւ գիւղի եւ գիւղական յառնի բարքերի դէմ: Լինելով կոպուարեան աստիճանի հշմարտախօս, նա անողոք խարազանող եղաւ մարդկային պակասութիւնների: Գիւղացիները վախինում էին նրանից, «գիւղի մէջ Զաջէն ու կարկուտը հոմանիչ գարձան»: Եւ չնայած այս բռորին, ակնածանն ունելին նրա հանդէպ եւ «չիտակ, աննկուն եւ արգարութեան համար բռնկւող մարդուն «Զաջէի կոտորն է» կատէն»:

Զաջէն մասուկ հասակից, դեռ այն տեղ լեռների վրա, լսել էր իր հօրից ու մօրից, որ Ասուած է երկիր ու երկեքի արաբիչը, որ Ասուած ողորմած է, արդարամիտ, բռյլերի պաշտպան: Նա գիւղը ժահանայի բացարութիւններից, որ «արար Ասուած զմարդ ըստ պատկերի իւրում», նշանակում է որ «Ասուած մարդս ստեղծած է ճիշտ իր բնաւորութեան պէս», իր դէմքի նման, իր խալիպով»...:

Ու Զաջէն դասում է մտածկու, ինքնամփոփ, միշտ աւելի ու աւելի հակամէտ փիլիսոփայելու: Նա «հետոյնեան հռուցաց մարդոցմէ եւ որքան խոտելի գտաւ զանոնք, այնքան սրեցան իր եւ Ասունոյ յարաբերութիւնները: Անոր ներաշխարհն մէջ փոթորկալի վէճեր տեղի կունենալիքն ու անոր միաըց հակած էր հիմնական գրգապատճառը հարւածելու, յդկելու: Ու այսուկ դէմ-դէմի կը կենար Արաբչն»...

Ու մի օր էլ՝ ողջ գիւղի ներկայութեամբ, զայրացած նա շպրտում է ժահանայի երեսին - «Ճէրտէ՛ր, ուրեմն զուն, երեցփոխ Շամասը, Ժամկոչ Յոն, գող կիկօն Ասուածոյ բնաւորութիւն և դէմքն ունի՞ք: Ես ձերն էլ, ձեր

Աստծուն էլ...: Ուրեմն, Աստւած ձեր
ակրաներուն պէս ակրանե՞ր ունի.դէ՛զ՝,
դացէ՛ք, դացէ՛ք, Աստծոյ պատկերը
շալկեցէք ու լավեցէք գիւղը»:

Խօսումը՝ իր եւ Աստծոյ միջեւ դառ-
նում է անխուսափելի: Զաջեն դառնում
է անսատած, նա «այլեւս հաղորդու-
թիւն չառաւ, ժամտուն չժամաւ»...: Ու
այսպէս մինչեւ իր մահը: Նա զիտէ,
որ ուզի թէ չուզի միեւնոյն է պիտի
մեռնի, նա զգում է այդ, սակայն չի
կարողանում հաշուտի այդ մտքի հետ:
Եթէ մարդը Սատծու ստեղծածն է, իր
պատկերի համաձայն, պապ ինչո՞ւ հա-
մար է մահը: Ասուած ամենի է, մար-
դը ինչո՞ւ մահկանացու: Մահան զգա-
ցումը, որ շատ-շատերին դէպի համա-
կերպաւմ է տանում, բնդիակառակը,
Զաջենին դէպի ըմբռստացում է առաջ-
նորդում: Նա չի ուզում տեղի տալ ա-
ռանց զայրաբի եւ մեռնելու վայրկեա-
նին «խանչալը» ձեռն առած նչում է.
«Ես իմ հոգին Գարբիէլ հրեշտակին չեմ
տար... եթէ մօտենան, կը զարնեմ...
ես նորէն Սպիտակ Խաղակ կուզեմ եր-
թալ»...

*
**

Գրողի համար, արևստագէտ գրողի-
շատ աւելի արժեքաւոր ու հետաքրքրա-
կան են այն ներքին հոգեկան վայրիվե-
րումները, որոնք տեղի են ունենում
առօրեայ կեանքում, անտեսանելի ու
ամսելի կերպով, յաճախ առանց ոնէ՛
շշշափելի պատնամի, առանց արտաքին
դէկորմների - ցնցումների: Սասումին,
բնդիակառակը, մարդկային հոգու մը-
րին ծալքերում փնտրում է ո՛չ միշտ
այն, ինչ որ մօտ է բանականութեան,
պարզ, սպիրական: Նրա հերոսների
հոգիներում արձագանքում են խոչոր
ցնցումները միայն, - նակատագրի ու-
ժեղ հարածները: Առանց այդ ցնցում-
ների մեզ համար մուր ու անհակա-
նալի կը մնաք հոգեկան այն դրաման,

որ ապրում են նրա հերոսները: Վերցը-
նենք հէնց թէկուզ «Որարդը»: Նրա
ապրած տառապամիկի մեծուրիւնը ան-
հասկանալի կը լինէր, եթէ Սասումին
այնքան գեղեցիկ, այնքան ուժեղ կեր-
պով չգծէր մանկուրիւնը - չար ու ա-
նառակ, միշտ յարաշարժ ու անհա-
գիստ, օրական մի քանի անգամ ծեծ
ու տիցո ուտող «Ճուռ սատանայ»-ի,
որը հաստարում ծառերն է շուլալում,
բռչումների բները քանդելու, նրանց
ձեւերն ու ձագերը վար առնելու համար-
ուրը իր որսորդական բնազդին յազեցում
տալու համար հարեւանների հաւերն է
սպանում: Անտած քարերով Տէր Յակո-
րի գլուխը կոտրում: Իր նետերով հա-
րեւան հարսի մարմնին սանդ մխում եւ
նման այլ անառակնուրիւններ... Եւ որ-
պէսզի նկարազրուրիւնը ուժեղ լինի,
որպէսզի մեզ համար պարզ լինի այն
ողբերգուրիւնը, որ պիտի ապրէր այդ
շիրաջ տղան», նա լեռներց անդունդ
է գլուրում նրան: «օք մը, երբ ժայռին
կատարէն երգող կաքաւը վար կը բե-
րէի, Հրացանի ցնցումէն՝ յենարան քա-
րը տակէս սահեցաւ ու ես անդունդ գա-
հավիժեցի իմ հրացանին եւ որսին
հետ»... Եւ ահա այստեղից էլ սկսում
է բուն ողբերգուրիւնը: Այդ մշտա-
շարժ, լեռների ու որսի սիրահար տը-
ղան, յաւես անդամալոյծ է դառնում,
անընդութեակ այլեւս ոչ միայն որսոր-
դուրիւն ու տղայական չարուրիւննե-
րի՝ այլ նոյնիսկ լայլելու: «Ճիտակ
ուոքիս վար կանգնեցայ: Զարդւած ոտ-
քըս առաջ նետեցի, բայց ան ինծի յե-
նարան չեղաւ: Զարդւած թոչունի պէս
վար ինկայ:... Աշխարհն աչքիս մթնե-
ցաւ... Հայրս մրմուաց - «Ճէ՛յլախ, տը-
ղան»... Մայրս մորմուքած քովս նըս-
տեցաւ: Եղայրներս ու հարսներս ի-
րենց արցունքը շկրցան զսպել ու տան
կողմն անցան: Ես, ոտքերը կոտրած
գառնուկի մը անմեղութեամբ՝ շուրջն
կը նայէի, կարծես իմ չըջապատէս կը
հարցնէի:

-«Այս ի՞նչ եղաւ»...:


**

Կ. Սասունու զրի մասին շատ քանի կարելի էր ասել. սակայն առանց այն էլ բաւականին երկարեց իմ յօդածը, ուստի պիտի աշխատեմ ընդհանուր եզրակացուրիններ համել:

Իր զրի եօր պատմածքներից, համարեա թէ կեսից աւելին ծնունդ են ապրեած վայրկեաններին տեղ-տեղ նոյն իսկ ինքնակենսագրական: Ենքակայական են ապրումները - «Ծրորդի», ինչպէս նաև «Էլեյլանի»: Ընդհանրացումներ կամ բնաւ զոյուրին չունեն, կամ շատ քիչ են: Ամէն տեղ ինքն է, իր ապրումները: Բումանտիք է, վառ երեւակայուրեան տէք: Շատ յանախ երազն ու կեանքը իրար է խառնում եւ այդ իսկ պատճառով՝ աւելի քանառեղծ է, նաև վիպող, պատմող: Դրաւիչ է սակայն, նրա այդ բումանտիզմը - այնքան սրտաշարժ: (Մէյրանի «Ենոնք ողջ մանաւ-ը»): Նա կարող է մեզ վարակել իր յուզումներով, իր հոգեկան բուռն ապրումներով. եւ սա մեծ առաւելուրին է, որից, դժբախտաբար,

այնքան գուրկ են մեր նորինքց շա՞տ շատերը: Ոնք ծուժկալ է, չափազանցուրիւններից զերծ, սակայն տեղ-տեղ ամենու Ռնի այս անհարուրիւնները, ինչպէս նաև մի քանի անյառն բառեր ու դարձածքներ («Քամապնչած», «Կըլկըւ ճիւղեր») խարառու են Սասունու այսքան զեղեցիկ ու պատկերաւոր լեզուն: Ուրիշ քերուրիւններ էլ ունի, անշուշտ, սակայն եղած առաւելուրիւնների հետ համեմատած այնքան քիչ են նրանք, որ այսօր ես չպիտի ուզեի նրանց մասին խօսել:Կ. Սասունին, որքան էլ որ «Հիմ» է որպէս բաղաժական-հասարակական գործիչ,-որպէս գրքող նոր է, սկսմակ-եւ այդ իսկ պատճառով բոյոր այն քերուրիւնները, որ նա ունի հեշտուրեամբ պիտի յաղրահարի. հարկաւոր է, որ մի քիչ նիզ քափի...: Ու այն ժամանակ, չնայած իր մի շարք ակնյայնի սայրահումներին, նա մեր նոր զրականուրեան մէջ կունենայ իր տեղը, որպէս ամենահամակերիններից մէկը, մեր լաւգոյն գիւղագիր Համաստեղի կողմին:

ԼԵՒՈՆ ՆԱԽՐՅԻ



ՎԵՄ ՆԻՒԻՐՈՂՆԵՐ



Տ. Գ. Դարբինեան, Տիգրոյիս,
Մուրաստ - Ռաֆայէլեան Վարժարան,
Սեւը:

Տ. Գ. Դարբինեան, Տիգրոյիս,
Մուրաստ - Ռաֆայէլեան Վարժարանի
աշակերտներին, Վենետիկ:

Ռւսանող Մալաքեան, Հայաստանի
Հանրային Մատենադարանին, Երեւան: